

ՓԱՐՈՍՆԵՐԸ

Գրեց՝ ՇԱՐԼ ՊՕՏԼԵՌ

Ռուսներն, պարտե՛զ ծուլութեան, մոռացութեան գե՛տ ոսկի,
Ուր սիրել չէ՛ կարելի՛ սրնար մարմնոյ քարս ու գով,
Ուր կը խուժէ կեանքն անվե՛րջ, կը տագնապի, կը յարդի,
Յաւէտ ինչպէս օդն յերկինս, յաւէտ ինչպէս ծովն ի ծով :

Լէռնարտօ տա՛ վինչի, հայելի խո՛ր եւ մըքին,
Ուր հրմայիչ հրեշտակներ, ժըպտով մ՛անոյշ, բեռնաւոր
հորհուրդներով՝ կ՛երեւին, հովանւոյն տակ կ՛երեւին
Շունիներուն, սառնատանց, երկիրն իրենց պարփակող :

Ռեմպրանդ, տըխուր հիւս՛նդ՛նոց, մըրմունջներով ակադճուն,
հաշելութեամբ մը լոկ մեծ գեղագարդեալ վեհօրէն,
Արտօսրագօծ աղօթքն ուր կը բարձրանայ՝ ախտերէն,
Եւ քափանցիկ՝ ճրմեռուան հառագայքով մ՛յանկարծոյն :

Մի՛բէլ - Ա՛ննելօ, վա՛յր ուր Հերակլէսներ կ՛երեւին
Քրիստոսներու գիրկընդիտան, եւ յարուցեալ ոգիներ՝
Որ մահացող արեւուն շառայներուն մէջ յետին
Պատանքն իրենց կը պատռեն, պըրկելով ջի՛ղ ու մատներ :

Բիւժէ, կա՛յսըր քախժալից՝ քիապարտից բագմագան,
Դո՛ւն որ գիտցար տըգեղին գեղեցկութի՛ւնն իսկ պարգել,
Տըկար, տըժգոյն քէպէտ մարգ, այլ սիրտ հըպա՛րտ, սրբագան,
Լըբութիւններ անբանի, կոփամարտկի գայրոյթներ :

Բարեկենդա՛նն այս, վաղդօ՛, ուրտեղ սրտեր անուանի
Արձակելով շողիւններ՝ գերդ քիթեռներ կը շրջին,
«Տե՛հոռներ» քարս ու քեթե՛ լուսաւորուած ջահերէ,
Որ խենքութիւն կը հեղուն այս դարձդարձիկ շուրջպարին :

Կոյա, անյայտ իրերու յորդահեղեղ մըղձաւանջ,
Սաղմեր՝ որոնք կը բըրձուին խրրախնանքի ընթացքին,
Հայելոյն դէմ ծեր կիներ, մերկ, աղջիկներ՝ զեղալանջ
Ի փորձութիւն դեւերու՝ կը գետեղեն գուլպանին :

Տըլաքուա, լի՛ն արեան չար ոգիներէ յանախուած,
Հովանոյն տակ եղեւնեաց մշտականա՛ջ անտառի,
Ուր երկնից տակ քախծալից երգչախումբեր տարիմաց
Կ'անցնին, կ'անցնի՛ն խեղդամահ հառաչ մ'ինչպէս Վեպէտի :

Հայիոյանքնե՛րն, անէժքնե՛րն, հեծութիւննե՛րն այս բոլոր,
Այս արցունքնե՛րն ու նիչե՛րն, «Ո՛վ Աստուած»նե՛րն այս անհուն,
Արձագանգ մ'են կըրկնրւած բաւիղներէ բիրաւոր,
Մահկանացու սրտերուն աստուածային են ափսոն :

Աղաղակ մ'է կըրկնրւած պահակներէ անհամար ,
Զայն-տարերով բազմաթիւ հրքաման մ'է հաղորդուած ,
Բիւր բերդերու բարձունքին փարոս մ'է այս բոցավառ
Անտառներուն մէջ ձայն մ'է որսորդներու մոլորած :

Որովհետեւ ա՛յս է, Տէ՛ր, վըկայութի՛ւնն իսկաբար
Լաւագոյն, գոր կըրնայինք, կըրնայինք տալ մեր պատուին,
Հեծկըլտո՛ւքն այս հըրաշո՛ւնչ՝ որ կը հոսի դարէ դար,
Եւ որ կուգայ մահանալ յաւիտենիդ եգերքին :

Վենետիկ, 1936

Հայացուց՝ ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ

3156-56

